



ԻՏԱԼԱԿԱՆ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ԷԶԻՐ

(Շաբ. մես էլ 377)

ԳԻՐՔ ՄԸ ՇԱՐԱԿՐԵՆՈՒ ՓԱՄԱՆԱԿ

**Ս**ՏԱԽՕՄ յուշկապարիկ : Հազիւ ամիս մ'անցեր է , անիկա արդէն ստեր է իր խոստումներուն : Մնաս բարոյ , մաքի ազատութիւն . տիրական մտածումի մը գերին էք , որ կը միջամտէ ձեր բոլոր մտածումներուն , որ ձեզ կը հետեւի ձեր բոլոր գործերուն մէջ , որ կը խափանէ ձեր ամէն հնչուածիւնները : Փաղափարը , որուն կ'ուզէք նուիրել աստուան ժամերը միայն , ուժով կը բռնէ ձեր մագերէն և կը ծռէ ձեր ճակատը գրասեղանին վրայ օրուան բոլոր ժամերուն , երբ ինքը ուզէ , և որքան ժամանակ որ հաճի : Նախ , անուշութեամբ ձեզ կը հրամայէ , այնպէս որ գրեթէ և ոչ կը նշմարէք թէ ինքը ձեր վրայ կը բռնանայ : Երբ գրէիք վար դնելու վրայ էք , նա քաղցրութեամբ ձեզ կ'ըսէ . — Վայրկեան մը զեռ : Բացատրէ՛ վերջին գաղափարդ ալ որ յղացար : Գրէ՛ միայն , միայն այդ պարբերութիւնը որ կը հնչէ մտքիդ մէջ : Կարգաւորէ՛ միայն այդ նախադասութիւնը որ կը ճռնչէ : Վայրկեան մը զեռ : Ինչ կ'որովէ քեզ ուղիղէր այն կէտարովութիւնը որ մտածմանդ ընթացքը թէ խանգարէ : — Ինչո՞ւ չես արեր այն միավանկը որ արգելք է : — Ինչո՞ւ չես փոխեր այդ խօսքը որ խորթ կը հնչէ : Եւ այսպէս մի ժամուան մէջ տասն անգամ , աղաչելով և ժպտելով կը վերագարծնէ զձեզ զործին : Բայց յետոյ , քիչ քիչ , աւելի հետամուտ , և աւելի անխոհեմ կը դառնայ : Հազար ձեւերու տակ կը կանգնի ձեր երազներուն մէջ , խոր գիշերին կ'արթնցնէ զձեզ խիստ կերպով . զձեզ կը հարածէ անկողնէն արշալոյ-

սէն առջ . կը կարէ ձեր խօսակցութիւնը ընտանեաց հետ . կը բաժնէ զձեզ բարեկամներու խմբին , կը խլէ ձեզմէ օրագիրը , կը մարէ ծխանիկնիդ և կը հաշուէ ձեր ժամերն ու վայրկեանները , ամէն վայրկեան ձեր ակնշնչին շնչելով . Ե՛լ , եկ'ար , աշխատէ : — Անողորհ հետապնդումով մը , որ այլ եւս չթուիր ձեզի սիրոյ յարատեւութիւն , այլ ատելութեան յամառում : Եւ ի զո՞ւր իրեն կ'աղերսէք , բսելով թէ ձեր ուժերը չեն դիմանար , թէ ձեր սողողութիւնը կը խանգարուի . թէ ձեր միտքը յոգնած է և շփոթ , և թէ նոյն իսկ իր շահուն համար պէտք է որ նա զձեզ մի քիչ հանդիստ ձգէ : — Ո՛չ . — ձեզ կը պատասխանէ նա . — Եթէ հանգչես , խանգալատութիւնդ կը մարի . եթէ ցրուիս , աւելնդ կը զագրի , եթէ բոլոր հոգիդ ինձի շտա՞ զքեզ կը լքանեմ . նպատակը գտուար և հետուն է : Մի՛ կենար , աճապարէ՛ , քալէ՛ : Եւ ապստամբութեան ձեր ամէն փորձը կը ձախողի . ձեր կեանքը ալ ձեզի շղատկանի . իրենն էք , և վերջը վերջը կը ծառայէք իրեն հնազանդ և համակերպած , նոր փեսայի մը պէս , որ կը ծռէ զլուսը խոնարհաբար , երբ ճերմակ քողին տակ իրեն երկչոտ երեւոցդ աղջկան վրայ կը գտնէ երկաթէ կամբ մը , միխթարելով ինքզինքը այն մտածումով որ թերեւս , իր գերութիւնը պիտի վարձատրուի այն հնչուածներով , զոր ան իրեն կուտայ , երբ չի հրամայէ :

\*

Սակայն դժնայ պայթարներ են , կամքի ցաւագին ճիզեր և ձգտումներ բոլոր կարողութիւններու , որոնք կարծես թէ պիտի շախշախուսին : Ո՛րքան սարբեր են իրարմէ հասուն տարիքի և երիտասարդութեան արուեստագիտական աշխատութիւնները : Այն ատեն մեր երեսակայութեան ստեղծուածները մեր մաքին մէջ զիրաւ և երկար ժամանակ կը պահէին կենդանի իրականութիւններու զէմքը , կարեւորութիւնը , հրապուրող յատկութիւնը : Բայց հիւստ , անէն վայրկեան , անոնք մեր աչքին առջեւ կը փոխուին ողորմելի պաճուածուպատանքներու , զրեթէ ամբշնչելով զմեզ մեր զործէն , իրեւս թէ՛ անոնցմով

կեանքը կեղծելու համար այնքան ժամանակ  
և այնքան ուժեր սպասելը՝ աղայական և խո-  
հեմ մարդու անվայել՝ բան ըլլար. ստեղծել,  
շարժման մէջ գնել և խօսեցնել ուրուական-  
ներ, խարելու համար զմզէ և մեր նման-  
ները, որոնք մեզի պէս կէս մտնուկ մնացեր  
են: Երեսակայական աշխատութիւնը, պա-  
տարանքները, բաց աչքերով երազելը կը  
խորտակուին և կը մարին խիտ յաճախ  
մտածութեան ամենէն թեթիւ բաղնուկէն և  
իրական կեանքի զեպքերէն, ու մտքի առջեւ՝  
որ կը խորհրդածէ, հոգիին առջեւ՝ որ կը  
պաղի, կըքի աշխուժով նկարուած գեղեցիկ  
նկարը կը տփուռնի և կը տնենայ: Ատենօք  
հզօր շարժառիթ մ'էր փառասիրութիւնը,  
բայց այն՝ որովհետեւ մեզի կը պակսին զայն  
սնուցանող մեծ յոյսերը՝ իր մղիչ ուժէն մեծ  
մաս մը կորանցուցած է: Ի՛նչ բանի համար  
յոզնիլ այնքան տաժանելի կերպով, տառա-  
պիլ և կարճեցնել կեանքը «խտէլ» յի մը ետեւէ  
վազելու համար, որուն և ոչ ժամանակ պիտի  
ունենանք հասնելու. և եթէ հասնինք ալ  
մեզի կարճատեւ փառք մը միայն պիտի  
տայ, այդ ալ յուսախարութիւններէ, տարիքի  
հետ աճող տկարութիւններէ և մահուան շա-  
րունակ հետապնդող մտածութեան բոլորովին  
խռովուած: Ասկէ զատ, տարիներու անցնե-  
լուն հետ, մեր ինքնիշխան կարողութիւնը  
այնքան սաստիկ նբութիւն մը ստացած է,  
որ անոր վախէն և անոր խորհրդովը, մեր  
ուժերէն մեծ մաս մը, այլ եւս չենք գործ-  
ածք փնտռելու գեղեցկութիւններէ, այլ խու-  
սափելու համար սխալներէ, թերութիւններէ,  
հին զաղափարներու կրկնութենէն, արդէն  
ծամժուած ձեւերու և արուեստներու գործա-  
ծութենէն, պատկերներու և ոճի ներդաշնա-  
կութիւններէն, որոնք մեզի կը ներկայանան  
շարունակ իրեւ մեր մտածութեան յան-  
կերգներն: Ամէն էջի առջեւ նոր գծուարու-  
թիւններու կարծէք զէջ մը կը բարձրանայ:  
Ի՛նչպէս զիւրաւ կը հակակրկին այսօր երէ-  
կուան աշխատութեան: Գեղեցիկ, երջանիկ  
օրեր էին անոնք, երբ գրիչը գծուարաւ կը  
հասնէր մտածումի զահալիժական վազքին,  
սիրոյ բուռն թափին, ու մեզ կը թուէր գրել  
եռանդնոտ ու զրգուռած ձայնի մը թելա-

գրութեան տակ, որ կը խօսէր մեր ականջին,  
և մեր բերնէն կը խուսափէին հիացման ու  
փառքի միաժիտ բացազանութիւններ, և մեր  
խօսքերուն վրայ երբեմն կ'իյնար արցունք  
մը: Հիմա ամէն կարճ թափէ մը ետքը կանոց  
կ'առնենք, հեւալով, որպէս երկար վազէ  
մը վրէջ. խորհրդաւոր ձայնին ոլորակները  
երբեմն կը լսենք, երբեմն ոչ. և ստեպ բու-  
լորովին կը լուէ. մեր կոկորդին մէջ ետ կը  
մղուի ինքնահաճութեան ո՛ր և է բացազան-  
չութիւն, անակնկալ կատկածով մը յիշելով  
մեր կրած պատրանքները, և գրեթէ մշտ  
արցունքները միայն մտածութեան են, և գա-  
նոնք՝ մեր աչքերէն քամողը ահաւոր և սե-  
նշմարտութիւն:

\*

Սակայն զաղափարը երբեմն խոր գիշե-  
րուան մէջ կը ներկայանայ ձեզ այնքան  
գեղեցիկ և այնքան լուսաւոր, ձեզ կը խօսի  
բարեկամուհի մը այնքան բարի ժպիտով.  
կ'ապահովէ զձեզ այնքան պարզօրէն, թէ  
իրեն համար ինչ որ կը մտածէք ընե՛ք՝ դո՛ւ  
չու՛թիւն մը չէ. վրան զի աշխարհի մէջ անոր  
ձեզ տուածէն աւելի ուժեղ, աւելի ստոյգ  
ուրախութիւն մը չկայ. թէ «խտէլ»ը միայն  
ճշմարիտ է, թէ իր սերէն դուրս ամէն բանի  
մէջ յուսախարութիւններ և դատնութիւններ  
միայն պիտի գտնէք. ու զձեզ կը համոզէ  
այս տխուր՝ և միանգամայն մխիթարող ճշշ-  
մարտութեան այնքան ակնբերե փաստերով  
և այնքան սիրազին խօսքերով՝ որ դուք այլ  
եւս արշալայսին կը սպասէք գործի սկսելու  
համար և վար կը ցատկէք լոյսի առաջին  
ճառագայթներուն ու կը վազէք աշխատելու  
առաջին օրերուն խանգալառութիւններովը:  
Եւ առաջին ժամերը, նաեւ չափազանցուած  
աշխատութեամբ, մշտ գեղեցիկ են: Միայն  
երբ կը սկսի յոգնութիւնը, վրայ կը հասնի  
այլայլութիւնը և վտանգը: Եւ այն ատեն ձեր  
ստեղծածներուն մէջ կը խառնուին ամէն  
վայրկեան ուրուականներ, որ գտնոնք կը  
չփոթեցնեն ու կը փախցնեն. քննադատնե-  
րու ուրուականներն են որ ձեզ կը սպասեն  
բուռնքներն զէքքեր առած: Չանոնք գրեթէ  
բոլորն ալ կը ճանչնաք: Անոնք գրասեպանին

չուրջը բոլորածն կը խոնուին. հին թշնա-  
մինեք՝ որ ձեր վրայ յարձակեցան երեսնին  
բաց և կատարի. չարածիտ բարեկամներ, որ  
մէկ ձեռքով կարճ գաշոյն մը պիտի միեն  
ձեր կողը, մինչդեռ միւսով պիտի փայփային  
ձեր ճակատը: Թուռնալից մրցակիցներ, ձեր  
իմաստասկներ՝ որ զձեզ կը հարածեն երեսուն  
տարիէ ի վեր սառն վայրագութեամբ մը.  
յանդուգն երիտասարդներ, փոստսիրութեամբ  
եռացող, յապաղումներու անհամբեր, որ  
կ'ուզեն ձեր մարմնոյն վրայէն անցնել. և կը  
զգաք բոլորին խայթոցները, ծաղրաբաճու-  
թիւններն ու հարուածները: Այս, այնքան  
յոգնատատ գին օրերու, այնքան անբուն գի-  
շերներու արդիւնքը, շիջեալ, սրտի և ուղեղի  
տանջանքը պիտի դատապարտուին զրչի շար-  
ժումով մը, ճգմուած և մէկկի նետուած կե-  
ղեւի մը պէս այնքան անձինքներէ, որոնք  
աւելի ժամանակ չպիտի դնեն զայն քննելու,  
քան որչափ դուք գործածեցիք միայն մէկ  
էջ մը գրելու համար: Ու այս մտածումին  
վրայ արեւննիկը զր ստի, և կ'իջնայ գրիչը  
ձեռքերնէդ: Ու գրիչը դարձեալ կ'իջնայ ձեռ-  
քերնուդ ամէն անգամ որ կը մտածէք ձեր  
հազարաւոր զարգացած քաղաքակիցները,  
որոնք երբէք պիտի չբանան ձեր զիբըրը,  
ընդունելով միամտաբար առաջին չարակամ  
պատողութիւնը, որ իրենց աչքին պիտի դար-  
նէ, և սրիչ անհամարները, որոց յիշողու-  
թեան մէջ անկիւս և ոչ իսկ իրմէ հետք մը  
պիտի ձգէ, քանի որ իրենց գլուխը կը նմանի  
զերեզմանի մը, ուր ինչ որ մտնէ, կորուած  
է. և ուրիշ բիւրատրները՝ որ և ոչ իսկ ա-  
նոր գոյութիւնը պիտի իմանան, ինչպէս շին  
խմացեք և չպիտի իմանան երբեք ձեր ա-  
նունը: Ու այն սպեն՝ — Ի՞նչ բան համար,  
կը հարցնէք դուք ձեզի: Եւ կը մտածէք  
տխուր նախանձով այն ամէնուն վրայ, որոց  
համար աշխատութիւնը շարժում, գործողու-  
թիւն, կենդանի խօսք, նմաններու հետ տուր-  
եւտ, արեւու լուսին ասի փոփոխական ու  
պատեբարագոյական կեանք է. մինչդեռ ձեզ  
համար համր անշարժութիւն է, միայնութիւն,  
ձեր անձին շարժարարից անդամահատու-  
թիւն, տագնապալից յաջորդութիւն ստուեր-  
ներու և խուսափող փայլակներու, անյալու-

ղութեան մը յարատեւ սարսափ և յուսահատ  
զեղծուէն իմացականութեան բոլոր ուժերուն,  
անկումի մշտնջենաւոր կասկածոփ աւելի  
ցաւազին դարձած:

\*

Յետոյ նորէն կու գան վարդազոյն ժա-  
մանակներն, կապոյտ օրերն, սակեղինիկ ժա-  
մերը: Ո՛հ, անշուշտ ասոնք կը փոխարինեն  
ձեր բոլոր կրածներուն: Իր մէջ վերստին  
զլալ գեղեցիկ հասակի իմացական կարու-  
ղութիւնները, զօրացած երկայն փորձառու-  
թիւնով և ուրիշներուն կարողութեանց վրայ  
յարատեւ ուսումնասիրութիւնով, զբել երբեմն  
քիչ էջեր որոնց կը հսկին սիրտ, բանա-  
կանութիւն և ճաշակ միանգամայն, յաղթե-  
լով բոլորովին անկեղծ և ամենանուրբ ձեր  
քննազատութեան: Յաղթական ելլել երկայն  
կուռէ մը վերջ ահազեցեցիկ անտառի մը  
գժուարութիւններէ, զոր մէկիկ մէկիկ տա-  
պալեցիք, կամ ներշնչման թափով, կամ  
ծանր և սուկուն աշխատութիւնով, զոր մէկկի  
զրիք և սկըտք դարձեալ տաճն անգամ  
աննուածելի յամառութիւնով... ասոնք մեծ  
ու խորին ուրախութիւններ են: Եւ յետոյ,  
երբ աշխատութիւնը հեռզհեռէ յառաջ կ'եր-  
թայ, երեսակայական անձնաւորութիւնները  
միշտ աւելի հաստատութիւն և իրական ան-  
ձերու կեանքը կը ստանան: Պատրանքը՝  
երբեմն կատարեալ և տեւողական է. ուրուա-  
կանները գէմք ու ձայն կ'առնեն, ձեզի կ'ուղ-  
զեն խօսքերին ու ձեզի կը դպչին, դուք  
զիրենք կը շօշափէք և հետեւին իւր խօսքը.  
գիշերուան աշխատութեան ժամերը ձեզի  
զարմանալի բանդադաշտներն կը բերեն.  
ձեր գործին մէջ ունեցած հաւատքնիկ զձեզ  
կը զրդուէ. աշխարհի մէջ ուրիշ բաղձանք  
չունիք, բայց եթէ ապրիլ այնքան՝ որքան  
բուական է զայն ամբողջացնելու համար,  
և նիւթական շահերը, կեանքի հոգեբը, ա-  
պագայի սովորուցը, նոյն իսկ յաղթանակի  
փոտափրութիւնը ձեր երկրորդական մտա-  
ծումները կը դառնան. ամէն բան կը տոգուի  
և կ'անհետի մաքուր և զուտ կրքին բոցին  
առջեւ, զոր զազափար մը վտանք է ձեր հո-  
գիին մէջ և որ ձեզի աշխարհը կը լուսա-

ւորէ ինչպէս արեւածաղին լոյսը : Ու այն օրերուն երիտասարդ էք , բարի , ամենուն հետ քաղցրաբարոյ , ամէն առթի մէջ վեհ-անձն , արդար ու բարեացակամ՝ արուեստի մրցակիցներու հետ , անվեհեր և հանգարտ թշնամիներու պատկերներուն հանդէպ , որ պիտի պատուեն ձեր աշխատութիւնը . արի նաեւ մահուան գաղափարին դէմ , որուն զիմաց կը մտածէք թէ ձեզ գերագոյն միութարութիւն մը պիտի ըլլայ յիշատակը , այնքան խորին և այնքան հզօր կերպով ապրած ըլլանուող , թէպէտ և կարճ ժամանակի մը համար : Ո՛հ , ինչպէս քաղցր է այն օրերու յոգնութիւնը , ինչպէս սրախալի է արթննալն , ինչպէս գեղեցիկ է բնութիւնը , և որքան սիրելի կեանքը :

\*

Բայց այն օրերուն մէջ ա՛լ մկէկ աւելի մտածումներ երբեմն երբեմն կը խանգարեն զձեզ և կը կեցընեն . Արուեստագիտական արտադրութեան շրջանը գրեթէ բոլորովին կորսուած ժամանակ է զարգացման համար : Մինչդեռ դուք փակուած կը մնաք ձեր գաղափարին մէջ , աշխարհ կը քալէ , կը մտածէ , կը խօսի , կը գործէ , ու դուք չէք տեսներ , չէք լսեր և ոչ ալ կը կորդաք . օտար կը մնաք իմացական շարժումէն , որ ձեր շուրջը կը տարածուի . գաղափարներ կը սպառէք՝ առանց անոնցմէ նորեր ընդունելու , դուք անշարժ կը մնաք , մինչդեռ ուրիշ հազարներ կը յառաջանան զիտութեան ճամբուն վրայ . կը մտածէք արտութեամբ թէ՛ ձեր գործը աւարտել է վերջը , ինքզինքնից աղքատ և ետ մնացած պիտի գտնէք : Ու զձեզ կը սորոսփեցնէ նաեւ ուրիշներու աշխատութիւնն , որովհետեւ մինչդեռ կ'աշխատէք , յարակից ճնութեամբ ուրիշ գործեր լոյս կը տեսնեն , կը տարածուին և ընդունելութիւն կը գտնեն այնպիսի արժանիքներու և գեղեցկութիւններու համար՝ զորս դուք չէք յուսար որ մտնեն ձեր գործին մէջ : Գուց կը լսէք հանրային գովասանքու արուիլը այնպիսի կարողութիւններու , որ ձեզ կը պակասն , այնպիսի նպատակներու որոց համար միտ չէք , արուեստի այնպիսի ձեւերու՝ ու

րոնց նկատմամբ եղած հիացումը ձեզի յատուկ եղած ոճոյ զգացումին հետ չէք կրնար յարմարցնել . և այն ընդունելութիւններն ձեզի կը հնչեն ձախորդ գոչակութիւններ , գրեթէ կանխիկ դատապարտութիւն ձեզ համար . կը շփոթեն ձեր արուեստագիտական խիղճը , և կ'արթնցընեն ձեր սրտին մէջ մեռած կարծուած նախանձու օձը , որ դուրս կը ցածկէ և կը փաթթուի զրչին շուրջը և զայն կը կեցնէ ամենայնպէք ներշնչումներու պահուն ալ : Ու զձեզ կը պաշարեն յանկարծ ուրիշ յուսահատեցնող մտածումներ : Տարիէ մը ի վեր ամբողջութեամբ էք ձեր մտածումին մէջ , պատահեր են նոյն տարին , ձեր երկրին և բոլոր աշխարհի մէջ համաշխարհային շահեկանութիւն ունեցող զէպքեր , ամենաբարձր կարեւորութեամբ գաղափարներ յուզուեր են , երեւելի մարդիկ իրենց հայրենիքին նշանաւոր ծառայութիւններ մատուցեր են , գերագոյն իմացականութիւններ բերուան զիտեր ըրեր են և վեհանձն մարդիկ բարեգործութեան մեծ գործեր . ահաւոր գործողութիւններ հարուածներ են հազարաւոր արարածներ և զիտցանական գործեր կատարուեր են , որ մարդկային ցեղը կը պատուեն . ու դուք այս գործերէս շատերը հնդիւ իմացեր էք , շատերը չէք իմացեր , մեծ մասին ալ անտարբեր մնացեր էք . դուք բոլորովին ուշադիր ձեր ուրուական պատկերներու ոտս ոտսումին , ձեր նախագասութիւններու հիւսուածքին , ձեր բառերու ներդաշնակութեան , դուք , առանձնակեաց , հասուէր , ապիկար , ամուլ , պիրք մը զարդարելէն զատ ուրիշ հոգ չունիք , որուն պակասը՝ ոչ որ պիտի նշմարէր , եթէ զայն չլրէիք , և որ թերեւս պիտի թափի թղթերու անցնող ահագին հեղեղին մէջ : Ո՛հ , բանդագուշող խելճ տղայ : Ա՛մէն անգամ որ այս մտածումը ձեր մէջ կը ծագի , դուք՝ անպիսի կ'ընէք զայրացած ձեռքով ձեր թղթերը , և կը բացադանչէք . Ո՛հ , ո՛չ , սպիկայ աշխատութիւն չէ , սա պարտքի կատարումն , կեանքն ազնուօրէն գործածել չէ :

\*

Բայց այս անցողակի անկումներէս յանկարծ զձեզ կը բարձրացնէ երջանիկ գաղա-

փար մը, զիւրիկն էջ մը, կամ անկեղծ զովստը յուզուած բարեկամի մը, որուն կը յայտնէք մտածութիւններ, կամ կը կարգաք ձեր զործէն մաս մը, կամ մտոնելու համար ձեր խանդը, և կամ այնու փորձելու համար ապագայ ընթերցողը: Ամենախիստ և ամենավտանգաւոր փորձն աւելի կը հանդիպի ձեզ կէս ճամբուն վրայ: Նախ ձեզ այնպէս կը թուի՝ թէ ճորան կը յատուանաք այնքան աւելի ձեր առջեւ կ'երկնայ ճամբան և կարծես ալ երբէք ըննալիք չունի, ու կը սկսիք գանդազիլ այն ատեն զայնքինից: Իբրեւ ճնշուած յոգնութենէ, կըր ամէն օր կը կրէք, և միանգամայն արդէն այդ կրածոնու կուտակուած բեռնէ: Յետոյ, յանկարծ, կարծես խորհրդաւոր ցնցումով, ձեր բոլոր շէնքը կ'աւերի: Ինչո՞ն աչսօր և ոչ երէկ: Ու ձեր կարողութիւններուն ո՞ր յեղաշրջումէն: Եւ ինչո՞ն ամբողջ շէնքը, մինչև հիմը, նսեւ այն մասերուն մէջ, զորս հազար անգամ գիտե՞ր ու փորձե՞ր էրք, և ձեզի հայնքան ուսով և այնքան զեղեցիկ երեսցած էին: Կը սկսիք կարգալ գլխէն, և յարածուն վշտի զգացումով մը յուսախաբութենէ յուսախաբութեան մէջ կ'իջնաք: Բոլոր անձնասրտութիւնները ձեզ կեղծ կը թուին, զիբքերը ուսմիկ, իրողութեանց կապակցութիւնները կոշտ, լեզուն հոտորական, ամէն բան մարած, պարասպ, ցուրտ և մեռած: Կայծակի շարուածի մը պէս՝ որ առաջին սարսափէն վերջը զձեզ ապշութեան մէջ կը թողու: Ինչպէս կրցած էք ապրիլ այնքան ատեն, այդպիսի մեծ սխալի մը մէջ: Ինչ թշուառութիւն և ինչ ամօթ: Եւ այն ատեն ձեր վրայ կը տիրէ ատելութիւնը ձեր գործին նկատմամբ, և զայրայթը ձեզ դէմ, ու ասոր հետ մուկան պէտք մը փայտելու ձեր ուղեղին այն բանտէն, որ ախտաութեան սենակն է, այն շարչարանքի փորձիքն որ զրասեղանն է, խղզուիլ հանդիմանելու մէջ, զինովալ կենդանի կեանքով, փնտռելու համար մարմնոյ խաղաղութիւնը, իսկ մտքի ազատութիւնը հեռաւոր ճամբորդութեան մը մէջ. ու մինչև իսկ զուր ձեզի դէմ վրէժնիդ լուծելու համար, կը մխտիք սղելու ու տխմար մարդկանց մէջ, որոնք չեն հասկնար

և կը ծաղրեն աշխատութիւնն ու պատրանքները զոր այնքան սրբեցիք և որ զձեզ այնքան տառապեցուցին: Եւ այսպէս ալ կ'ընէք, մասամբ, կը դառնեք վերստին կատաղութիւնով երջանիկ ժամանակներուն զուարճութեանց ու սուրբութեանց, զարձեալ կը նետուիք բարեկամներու մէջ, որոնք կ'ապշին ձեր ուրախութեան և եռանդոտ շաղակրատութեան վրայ, և դարձեալ բոլորովին դուք զձեզ կու տաք ձեր ընտանիքին, որ փոփոխութենէն խաբուած, յուսահատ զործաւորի այդ ապաստանութիւնը՝ մատենազրի գոհութեան ուրախութիւնը կը կարծէ: . . . Բայց ի դուր: Դուք սրտեքնուդ մէջ կը զգար թէ ապաստանութիւնը երկար պիտի չըլլար: Թէ զազափարը զեռ ձեզ կ'ընկերանայ, որ օր մը չէ օր մը, զձեզ նորէն պիտի բռնէ և լուծին տակ պիտի ծռէ ձեր վիզի ու հոգին: Եւ օր մը, իբրք, յանկարծ անիկա դարձեալ զձեզ ուսով մը ձեռք կը ձգէ ու կը կրկնէ ձեզ հին իշխանութիւնովը: — Ինծի պարձիք: — Կը պատասխանէք իրեն. — Այլ չեմ հուսուար: Ու նա դարձեալ ձեզի կը սնդէ. — Դեկ ի աշխատանք: Կ'ըսէք իրեն. Այլ չեմ սիրեր զքեզ: Նա ձեզ կը պատասխանէ: — Դուս միշտ իմն ես: Եւ պիտի ուղեկէ տակաւին դիմադրել: Բայց զմտաղբութիւնը ձեզի այնքան սուղի կը նստի, որ հպատակելը նախամեծար կը համարիք, և տեղի կու տաք անգամ մ'ալ այն յուսով՝ թէ հնազանդելով նուազ պիտի տառապիք: Յառաջ ուրիշ, դատապարտեալդ Վերազարձի բռնի յոգնութեան, անսիրելի և փառասիրութիւն շաղկոջ աշխատանքին, անարգ և անիծեալ կուտին, որ քեզի բաց ի ամօթ ռիշ պտուղ պիտի չտայ: Վերադարձի բռնեալու ուղեղը և շարժարելու սիրտը, եթէ ուրիշ բանի համար ալ չէ, գոնէ փութացնելու համար մարտիրոսութեանդ վախճանը: — Բայց ինչ հրաշք, հազիւ աշխատանքի կը սկսիք, գործը նորէն կը գեղեցկանայ ձեր աչքին, հուսաւք կը վերածնի, ուժերը վերստին կը յառնեն, բոլոր մարած յոյսերը նորէն կը բոցավառուին՝ ուրախութեան և խանդավառութեան փայլատակող հրդեհով մ:

\*

Վերջին օրերուն մէջ, կը շփոթէ մարդ կերպով մը արուեստագիտական խզնի գուհացումը՝ գործին վերջը հասած ըլլալու գուհացման հետ. այնպէս որ, գրեթէ անկարելի կ'ըլլայ ձեզի մին միւսէն որոշել. ինչ որ սովորաբար պատճառ կ'ըլլայ մէկի աւելի տխուր յուսախարոսթիւններու, երբ զբքին վերջին էջերը նորէն կը կարդաք. որոնք փոխանակ ներշնչուածն թելագրուած ըլլալու, ինչպէս ձեզ երեցած կին զանոնք գրելու ատեն, կը ճանչնաք թէ անպարտաւորով գրուած են: Գեղեցիկ է ձեր գործը: Միջակ է: Վիճակն է: Ա՛յ չէք գիտեր: Ա՛յ յստակ չէք թէ քիչ ատենէն պիտի խորտակէք ձեր շղթան, և թէ պիտի վերստանաք հոգւոյ և մարմնոյ ազատութիւնը, և թէ «պիտի մտնէք նորէն» ձեր ընտանիքին և աշխարհին մէջ. և թէ պիտի կարենաք զուարճանալ, քնանալ, ճաշել ու կարգալ, երթալ և գալ՝ ինչպէս բոլոր մարդկային էակները, առանց առջեւնիդ տեսնելու և զգալու կոնակնիկ ու կրեւրու ձեր մէջ անողորճ բնաւորը՝ գաղափարը: Ո՛րքան ասորինք պիտի յիշէք այն լոյսը որ կը լուսաւորէր ձեր սենեակը այն պահուն որ զեղեցիկ վերջ բառը գրեցիք. աղմուկները որ կու գային ձեր ականջին՝ փողոցէն, ընտանի ձայները որ կը հնչէին մօտակայ սենեկէն, պիտի զգար նորէն հաճոյքի սարսուռ որ որով բաժն էք ձեր սիրելիներուն: Աւասիկ նորէն բոլորովին, ձերն սմ: Լիցցա... — Ձեզ կը թուի թէ ձեր գլխէն երկաթէ շրջանակ մը ինկած ըլլայ. խոր հառաչներ կ'արտարերէք Ֆիդիքական բարեկեցութեան զգացումով մը և հեշտակց հոգւոյ մը թարմութիւնով, և ձեր շուրջը կը նայէք ապշած ու սպտոն, որպէս թէ՛ իրերը երեւոյթնին փոխած ըլլային. որպէս թէ՛ օրը աւելի մաքուր և արեւուն լոյսը աւելի վճիռ եղած ըլլար. որպէս թէ՛ ձեզ համար երկրորդ կիսնք մը սկըսեր և ձեր առջեւ բացուէր անհուն ապագայ մը հանգստի՝ պայծառ և առանց

մտմտուքի: Այսու հանգերէ, ձեր գուհացումը բոլորովին զուտ չէ: Գիտէք թէ՛ ձեր երիտասարդութենէն ձեզ մացածին մեծ մաս մը սպրիքը է ձեր գործին մէջ և թաղուի թղթերու այդ շերտն սակ որ առջեւնիդ կը բարձրանայ. թէ այս բանտարկութեան միջոցին բաւական ծերացիք էք. թէ՛ եթէ երբեք ձեռք զարնէք գարձեղ կարեւոր գործի մը, պիտի յոգնիք և պիտի տառապիք աւելի խիստ կերպով, և առ անգամուանէն աւելի մեծ քայլ մը պիտի ընէք զկայ ի ծերութիւն...:

Լիցցա... Ո՛հ ո՛չ, չը լիցցա: Գաղափարը մէկզի քաշուեր է. բայց ձեզի գալար մը միայն կու տայ: Կը սպասէ կրկին ձեր վրայ տիրանալու համար: Եւ ինքը պիտի ըլլայ վերջին յաղթանակողը: Չձեզ ազատ պիտի չլծողու բոլորովին, բայց եթէ երբ մահը գայն ձեր բարձէն հալածէ:

ԵՏՄՈՒՏՏՈ ՑԻ ԱՄԻՉԻԱ

Թրգմ. Թ. ՊԱՅՐԱՅԵԱՆ



ՊԻՏՏԱԿԱՆ ԵՒ ՊԻՏՏ

(Շար. տես էջ 381)

Թրվային Գանապարհորդութիւնը.

**Մ**ԻՆՉԵԻ ցարդ՝ Լոցո այդ ալէճուփ տիեզերքը բնաւ չէ գարած մարդկանց յանգրեթիւնը պատճիւր և միշտ յաղթական հանգրեթեանալու: Գարեթէ ի վեր՝ մարդկանց առաջին անգամ հոն լատափայտ ձգելէ, ապա հետզհետէ մակոյկներ, նաւակներ, ցոկանաւեր, մարտանաւեր, գաճաճ և վիթխարի շոգենաւեր՝ անոր գոգը իջեցընելէ ի վեր՝ նա միշտ խրոխտ յուզումով և յամառութեամբ մղած է իր պատերազմը և պատճառած աւարդի շարիքներ: Անգաղափար նախարար արկածներ, մահչոր պատճառած է, ամենի շոգենաւեր կըլլած, նաւատորմիդներ խորտակած, նաւատիներ, Գանապարհորդ-